



ԲԱՂՄԱՎԵՊ

ՈՅԺԶ · 1867 — ԳՍԱՆԵՐՈՐԴ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ · — ՑՈՒՆԻՍ

ԹՇՈՒՍ.Ա.ՌՈՒԹԻՒՆ ԵՒ Ա.Ղ.ԲՍ.ՏՈՒԹԻՒՆ

ՖԼԱՄԱՆՆԵՐՈՒ ԶՐՈՅՑ ՄԲ¹.

Ա

Փրիստոս Տէրն մեր և Պետրոս Առաքեալը օր մը պտըտելու ելան Պէրկ-Սէն-Վինօգի շրջակայքը որ ֆիանտրայի սիրուն քաղաք մըն է : Խիստ անպաճոյն կերպով հագուեր էին երկուքն ալ արդէն բախտերնին ձեռք ձգած մարդիկներու պէս, որոնք չեն փափաքիր ռամկին աջըը զօշոտելու : Ճամբան հեծած էշերնուն պայտերէն մէկը կորսուեցաւ . երբոր իմացան այս բանս՝ Պետրոս Լամպրէխտի դարբնոցին առջն էին, որուն տեղացիք թշուառութիւն անունը կու տային, վասն զի հարուստ չէր : Դարբինը իր ծանր արուես-

տին զբաղած էր առանց ուրիշ ընկեր մ'ունենալու իր Աղքատութիւն շնէն զատ, որ երբեմն երբեմն կու գար ձեռուըները կը լզէր և մելամաղձիկ խոշոր աշուըներովը կ'ըսէր իրեն .

— Արիացիր, վարպետու, գառն է քըշած կեանքդ, բայց հաւատարիմ բարեկամդ Աղքատութիւնը զքեզ շատ կը սիրէ :

Քրիստոս Տէրն մեր հարցուց երկաթագործին թէ կ'ուզէր արդեօք իշուն պայտ մը յարմարցընել :

— Հրամեցէք նստէք, ըսաւ, հիմա շուտով մը կը ծառայեմ ձեզի :

Քրիստոս Տէրն մեր և Պետրոս Առաքեալը նստան, և թշուառութիւնը արծաթէ պայտ մը զարկաւ իշուն ստքը, մինչդեռ Աղքատութիւնը հիւրերուն փայփայանքները կ'ընդունէր, որ մեծ սիրոյ նշանակ էին :

1 Եւրոպայի հեւսիսակողման զրոյցները (լեզու) կը սիրեն ընդհանրապէս գՔրիստոս աւստրանի հանել, ըսելով որ Փրկին մեր երկայն ժամանակ բնակած ըլլայ ֆիանտրա : Թշուառունաւ և Աղքատութիւնը Ֆլամաններու կրօնասէր երկրին ամենէն աւելի գողար և խսկաշնորհ աւանդութիւններէն մէկն է :

— Ո՞րչափ է տալիքս , հարցուց Տէրն մեր , գործողութիւնը լմննալէն ետքը :

— Ոչ ինչ , ըստ երկաթագործը , որ կը կարծէր թէ իրմէ աւելի աղքատի մը հետ էր խօսքը :

Քրիստոս Տէրն մեր որ ամէն բան գիտէ՛ ընակմնապէս իմացեր էր Թը շուառութեան միտքը :

— Որովհետև այսափ բարեսիրտ և վեհանձն ես , ըստ , թող կու տամ որ իրեք բան խնդրես :

— Շատ աղէկ , զուրցեց Թշուառութիւնը , առանց ամենեին զարմանք երևցընելու , և սկսաւ մտածել թէ ինչ ուզէ :

— Անշուշտ արքայութիւնը պիտի ընտրէ , մոքէն անցուց սուրբն Պետրոս :

— Նախ և առաջ , վրայ բերաւ Թշուառութիւնը , կը փափաքիմ որ ասկէ վերջը մեծ թիկնաթոռիս վրայ նստողները առանց իմ հրամանիս տեղերնէն չկարենան ելլալ :

— Տուեալ լիցի , ըստ Տէրն մեր :

— Երկրորդ . . .

— Երկինքը ընտրէ , ըստ աս անգամ սուրբն Պետրոս բարձրաձայն , զգեստին թեէն քաշելով :

— Թող տուր , պատասխանեց Թը շուառութիւնը , որ չէր սիրեր մտածութեանցը ատեն ուրիշներէ խափանուիլլ : . . . Երկրորդ , շարունակեց վայրկեան մը լուռ կենալէն ետքը , կ'ուզեմ որ պարտիզիս մէջ բարձրացած կաղնի ծառին վրայ ելլողները չկարենան վար իջնալ առանց իմ հրամանիս :

— Տուեալ լիցի , ըստ Տէրն մեր :

— Երրորդ . . .

— Երկինքը ընտրէ ըսի քեզի , կանչեց Պետրոս Առաքեալլ սրդողելով :

— Երրորդ , աւելցուց Թշուառութիւնը առանց իրեն ականջ կախելու , կաշիէ պղտիկ քասակ մ'ունիմ , կ'ուզեմ որ ներս մտած բանը առանց իմ հրամանիս չկարենայ դուրս ելլել :

— Լաւ է , ամենայն ինչ ուզածիդ պէս պիտի ըլլայ , ըստ Տէրն մեր :

Եւ մնաս բարով զուրցելով Թշուառութեան , դուրս ելաւ Պետրոս Առա-

քելոյն հետ որուն դէմքին վրայ կը տեսնուէր տժգոհութիւնը :

Բ

Տեառն մերոյ այցելութենէն քանի մը ամիս ետքը ժամանակները խիստ գէշ էին , և երկաթագործը անանկ խեղճութեան մէջ ինկաւ որ անունը կրնային իրաւցընէ թշուառութիւն դընել թէ որ արդէն անանկ չկոչուէր : Երկաթին ինչուան վերջի կտորը գործածած էր և հացին վերջին կեղեր նետեր էր Աղքատութեան : Սև գիշերը կ'աւելցընէր այս անկենզան գարբնոցին տըխրութիւնը . կուանը անկիւն մը նետեց և սալին վրայ ձիաւորի պէս հեծնալով նստաւ . ողիկ ողիկ կուգար թէ ինչպէս քիչ մը ստակ չէր ուզած փոխանակ այն երեք խնդիրքներուն որոնք իրեն բոլորովին անօգուտ եղեր էին : Խոր մը տածութեան մը մէջ կորսուած ատենը դուռը զարնուեցաւ :

— Մատիր , պոռաց առանց տեղէն շարժելու :

Մշեկը¹ վերցուեցաւ և կարճահասակ ու քամակակոր մարդ մը ներս մը տաւ :

— Թշուառութիւն , տխուր կ'երևաս , զուրցեց :

— Այո , պատասխան տուաւ դարբինը , անպատճառ տեղը չէ : Ատենօք հարուստ էի , այսօրուան օրս աղքատութեամբ կը տուայտիմ :

— Ասոր համար երեսդ կախեր ես . ըսածդ անդարմանելի խեղճութիւն մը չէ . կրնամ զքեզ այնչափ հարստացնել որչափ որ ծովը խոր է :

— Թէ որ աս բանս յաջողցընէիր՝ մարդկանց մէջ գերագոյնը կ'ըլլայիր ինծի համար :

— Կրնամ , բայց պայման մըն ալ կը դնեմ . այսինքն թէ տասը տարիէն հոգիդի ինծի տաս :

— Ի՞նչ կ'ուզես որ ընեմ :

— Անունդ արեամբդ ստորագրէ սա մագաղաթիս տակը :

— Ամենայն սիրով, պոռաց դարբինը . ալ աւելի կ'ընտրեմ հոդիս սատանային ծախելը, քան թէ բոլոր կենացս մէջ տնանկութեամբ մքիլ :

Եւ բռնցի սալին զարնելով քանի մը կաթիլ արին հանեց ձեռքէն ու ստորագրեց : Ծերուկը առաւ մագաղաթը և ծիծաղելով դուրս ելաւ :

գ

Թշուառութիւնը ուղածէն աւելի ըստակ ունէր . ամէն առաւօտ գրապանները կը լեցընէր, կ'ուտէր կը խմէր ու կ'երգէր ցորեկ, իրիկուն, գիշեր, և երկրորդ օրը գարձեալ կը սկսէր: Բոլոր աշխարհք իրեն կը ժամուէր բախտին ժամուէն ետքը : Բայց երջանկութիւնը խիստ կատարեալ ըլլալով անկարելի էր որ տեսեր. շատ շուտով անցան տասը տարիները, և սատանան դարձաւ եկաւ խանութը պղտի ծերուն կերպարանքովը թշուառութեան հոդին տանելու համար :

— Նստէ մեծ թիկնաթոռիս վրայ, զուրցեց գարբինը ներս մտցընելով սատանան . յոգնած պիտի ըլլաս, ճամբագտ երկայն էր : Անտարակոյս չես սըրգողիր քիչ մը հանգիստ առնելուդ համար . պահնչելի խոզենի երշիկ և մարտ ամսուան զօրաւոր գարեջուր մ'ունիմ գինետանս մէջ :

դ

Սատանան նստաւ, երկընցուց կաղ սրունքը, և մէկէն 'ի մէկ ախորժելի հանգստութիւն մը զգաց որ բոլոր անդամներուն մէջ տարածուեցաւ: Թիկնաթոռին մէջ կոնակի վրայ պառկած ատենը մինչդեռ խելքը միտքը խոզենի երշիկին և փրփրալից գարեջրոյն գացեր էին, թշուառութիւնը գարբնոցէն երկաթի գաւազան մ'առած ներս մտաւ՝ ծանօթ եղանակ մը սուլելով:

— Խոզենի երշիկը ուտելնէս առաջ, ըստ ծաղրածու կերպով մը, ուրիշ մանր մունը գործողութեանց վրայ խօսելիք ունինք :

Եւ սկսաւ այնպէս ուժով ծեծել սադայէլին կոնակը որ մարմինը կապոյտ և գորշ գոյն առաւ: Խեղճ սատանան ակուաները կճրոտացնելով ուզեց ոտք ելլալ և թշուառութեան վրայ յարձը-կիլ, բայց ճար չկար . կարծես թէ աթոռին կպեր էր :

— Ազատէ զիս, պոռաց :

Դարբինը անդաղար կը կոփեցնէր :

— Հոգիդ սիրես ազատէ զիս :

Դարբինը ալ աւելի սաստիկ կուտար :

— Ազատէ զիս, դեռ տասը տարի կը շնորհեմ քեզի :

— Հա սանկ, հիմա կը հաշտուինք, ալ չեմ զարներ . բայց աթոռէս ելլալէդ առաջ կ'ուզեմ որ պատուոյդ վրայ ինծի խօսք տաս դեռ տասը տարի շնորհելու և այնչափ ստակ որչափ որ տուիր առաջին շնորհալից այցելութէդ ետքը :

— Կը խոստանամ, աղաղակեց կալը :

— Քեզ տեսնամ ուրեմն, ելիր գնա, աղճատած ծեր, ըստ թշուառութիւնը :

Սատանան թռաւ կողերը շփշիելով :

ե

Թշուառութեան կեանքը նորէն մէկ երկայն խնտում մը եղաւ, հանդէզք զհանդէսս մղեցին, բաժակը զբաժակները և երգք զերգերը . բայց աւազ, տասը տարին շուտով կ'անցնի երբ որ մէկը երջանկութեան մէջ է :

Զ

Օր մը ամենեին մտքէն չանցած ատենը գարբինը տեսաւ որ խանութը թափեցաւ չէ թէ ծեր սատանան որիրմէ կը վախնար, հապա խումբ մը հաստաբազուկ կտրիճներու որոնք երկու մեծամեծ կոտոշներով և ահագին պոչով մը զարդարուած էին :

— Սիրելիք, ըսաւ թշուառութիւնը առ երեսս զուարթութեամբ, կաղինին ժամանակն է հիմա, և հիւթեղ կաղին մը դժոխքին անծանօթ խորտիկ մըն է: Եթէ ձեր պատուական ընկերութեանը ուղեկից ըլլալու համար քիչ մը հագուիլ սըգուելու գացած ատենս փափաքնիդ գայ կաղնի ծառիս վրայ ելլալու, բնաւ մի քաշուկը:

Սատանաները երկու անդամ ըսելու թող չտուին. վայրկեան մը չանցած ամէնքն ալ խառն՝ ի խուռն ծառին վրայ ելեր էին:

Լ

Թշուառութիւնը դարբնոցը մտաւ, վառեց քսան տարուընէ ՚ի վեր մարած կրակը, ճերմըկցընելու չափ տաքցուց այն երկայն գաւազանը որով արդէն ծեր սադայէլին ոսկորները կոտրեր էր, և այն խանձորով զինուած այնպէս վայն ՚ի վրանին բերաւ նորեկ հիւրերուն որ դատապարտելոց պէս սկսան կանչուրոտել.

— Սպանութիւն և կրակ:

Բայց թշուառութիւնը չդադրեցուց իր դասը ինչուան որ իրեն խոստացան դեռ տասը տարի կեանքը երկընցընել և առջինին չափ ստակ տալ:

Դաշնադրութենէն ետքը սատանաները յերկուց ոտից կաղալով փախան:

Ը

Թշուառութիւնը զուարթութեամբ անցուց իր նոր տասը տարիները որ թռան գեղեցիկ երազի մը պէս: Աս անգամ դժոխքին մէջ որչափ յաղթանգամ սատանաներ կային եկան իրեն խօսք հասկըցնելու:

Արուսեակ՝ անձամբ գլուխ անցեր էր իրեն բանակին:

Երկաթագործը տեսնելով այս զարհուրելի ամրոխը, վայրկեան մը փշաքաղին եկաւ. բայց քաջալերեց ինք-

զինքը մտածելով որ սատանան կորսընցընող ախտը մնափառութիւնը եղած էր:

— Պատմած են ինծի, ըսաւ Արուսեկին՝ որ ընքուիները պոստելով առաջ կու գար, թէ ուղես նէ կրնաս այնչափ պզտիկնալ որ այս քսակին մէջ գիւրաւ սղմիս գուն և քեզի հետ բոլոր մեծարոյ ընկերութիւնդ ալ: Եթէ ճշմարիտ ըլլար այս բանս՝ շատ հանգստութեամբ կրնայէք ճամբանիդ ընել, բաւական տեղ ձեռքիս վրայ զձեզ կը տանէի: Բայց անշուշտ պառաւներու խօսք պիտի ըլլայ լամած:

Արուսեակը կասկածի շոշորթ մ'ունէր երկաթագործին վրայ, բայց չէր կրնար գուշակել իրեն խորամանկութիւնը. ուրիշ կողմանէ բաւական ամբարտաւան ալ էր ցուցնելու համար որ անկարելի բաներն իրեն կարելի էին:

Ակնթարթի մը մէջ բոլոր բանակը քսակը մտաւ, որուն բերանը ուժով մը գոյեց թշուառութիւնը:

— Հիմա իմ ձեռքս էք, կոտոշաւոր ճիւաղներ, կը սորվեցնեմ ձեզի, պոռաց թշուառութիւնը դարբնոցը վազելով:

Քսակը սալին վրայ դրաւ և որչափ ուժ ունէր վեր առնելով ահազին կուանը բովանդակ ծանրութեամբ իջեցուց խեղճ սատանաներուն վրայ որ պզտիկ ստակի մը պէս տափկեցան. ողորմելիները աշխարհէք փլցընելու չափ կը պոռային:

— Պոռացէք կանչուըռտեցեք, ինծի համար այնպէս է որպէս թէ երդէիք:

— Ներէ ներէ:

— Ամեննին, ըսաւ դարբինը, դեռքիչ մը պահծու ստակ ունիմ. քանի մը ամիս ալ աշխարհքիս իրայ կենալէն ետքը երբոր օրհասս գայ զձեզ ալ հետս մէկտեղ պիտի տանիմ. ասանկով թող պիտի չտամ որ իմ նմաններուս չարիք ընէք:

Եւ քսակը դրապանը դրաւ:

Թ.

Մէյմ'ալերկրորդ առաւտօտը աշխարհիս վրայ չտեսնուած չլոււած բաներ սկսան հանդիպիլ: Թշուառութեան բարեկամներէն մէկը եկաւ իրեն հարիւր սկուդ տոււաւ զորոնք խաղի միջոց իրմէ գողցեր էր, և գինեվաճառը իրեն խաղողէ շինուած գինի հրամցուց . բայց ինչպէս ամէն միտալ իրեն հակառակ երեսն ունի, գինեվաճառին կնիկը երեսն 'ի վեր չժամանակ էրկանը կըռնակը դարձուցած ատենը:

Վաշխառուները դադրեցան հարիւրին վեցէն աւելի շահով փոխ ստակ տալու :

Գիշերները խաղալու ճթքելու չանցընելով և միայն ապրելու համար ուտելով, ալ հիւանդ մարդ չեղաւ.—բժժիշկները մոխրի վրայ նստան :

Գողութիւնները և մարդասպանութիւնները դադրելով, — փաստաբանները և դատաւորները սնանկացան :

Պատերազմները վերջանալով, — զինուորները չկրցան բարձր աստիճաններու հասնիլ :

Կնիկները ալ չեղան
Ոչ զարդասէր,
Ոչ շատախօս,
Ոչ շահախնդիր,
Ոչ մսխող,
Ոչ որկրամոլ,
Ոչ անհաւատարիմ.

Ամենուն համար տանելի արարածներ եղան, մանսաւանդ իրենց էրկիներուն :

Կեանկը ձանձրանալի միակերպութիւն մ'առաւ :

Ոչ ոք հասկընար թէ ուսկից բուսաւ այս հասարակաց առաքինութիւնը՝ որ շատ աւելի ցաւալի էր քան թէ բոլոր ցաւալի աղէտքները, որոնց պատճառները գրեթէ կը գիտցուին և վախճանն ալ կը գուշակուի :

Յանձնաժողովներ հաստատեցին որ բան մըն ալ չկրցան տեսնալ բոլոր ան-

ցեալ և ապագայ յանձնաժողովներուն պէս. ամէնքը հաստատեր էին չարկը, բայց ոչ ոք դարմանը զտեր էր:

Մոնդիոնեան վարչքեր որոշեցին ան մարդուն համար որ ախտ մը կարենար գտնալ, թէպէտ և ամենէն հեշտալին :

Հատորներ գրուեցան առաքինութեան դէմ, ինչպէս ատենօք ախտերուն դէմ զրուած էին. լի էին տառերով, բառերով և խօսքերով, բայց մոռցեր էին դաղափարներ ալ դնելը:

Ժ.

Ան ատենուան ֆիանտրայի իշխող կոմը, մինչդեռ այս նորօրինակ դիպուածները կ'անցնէին, չազար և մէկ գիշերներուն անուանի խալիփային պէս ըրաւ. ծպտեալ պտըտեցաւ իր քաղաքներէն մեծ մասը : Թշուառութեան դարբնոցին առջևն համնելով՝ զարհուրելի աղաղակ մը լսեց և ներս մտաւ :

— Ինչէն է աս աղմուկը, հարցուց դարբինին :

Թշուառութիւնը քսակը ցուցուց և ամէն բան պատմեց իր տիրոջը, որ շատ զարմացուց զինքը երբոր ըսաւ թէ բարիք ընել կարծելովը որչափ չարեաց պատճառ եղեր էր :

Երկաթագործը թէպէտ և շատ տըրտմեցաւ, բայց չմոռցաւ ետ ուզելու իւր մագաղաթը, տասը տարիները և ստակը, Արուսեակը և իրենները աղատելէն առաջ :

Խոստմունքէն ետքը քակեց քսակը և բոլոր գունդը փախսաւ որպէս թէ Միքայէլ հրեշտակապետին սուրը կողերնին առած ըլլային :

ԺԱ

Ան ատեն գրեթէ դիւթարար ախտերը նորէն սկսան ծաղկիլ և աշխարհքերջանիկ եղաւ :

Երկաթագործը դարձեալ իշխանի մը պէս ապրեցաւ, և Աղքատութիւնն ալ իշխանի շան մը պէս։ Մէկը Պոհեմիայի բիւրեղեայ գաւաթով մը կը իւրմէր, միւսը արծաթէ սկուտեղի մը մէջ կը լափէր, և ձմեռը բնական մարդու պէս հաստ բրդոտ զգեստ մը կը հագնէր։ Բայց մարդս ամէն բանէ կը ձանձրանայ, նոյն իսկ երջանկութենէն։ Թշուառութիւնը մեռնիլ ուզեց։ Քիչ մը նեղութիւն իմանալով, կանչել տուաւ տեղոյն ամենէն վարպետ բժիշկը, որ բընաւ հիւանդ մը չէր առողջացներ, և շուտով իրեն հանդերձեալ աշխարհին անցագիրները ստորագրեց։ Երկաթագործը մեռնելով՝ հանդարտ հանդարտ գնաց հաւատարիմ շանը հետ որ մէկտեղ ուզեր էր գալ, ու արքայութեան դուռը զարկաւ։ Դժբաղդաբար բանալեկիր Առաքելոյն յիշողութիւնը սուրէ։ Երբոր տեսաւ այն մարդը որ իր խորհուրդները արհամարհներ էր, ըստ մոմուալով։

— Պնդագլուխ ծեր, երկինքը ընտրելու միջոցն ունեցար և խօսքիս մտիկ չըրիր։ Ներս պիտի շմտնաս, ես եմ որ կ'ըսեմ։

Եւ առանց աւելի երկընցընելու դուռը երեսին վրայ գոյեց։

Այս յառաջաբանին շատ չհաւնեցաւ Թշուառութիւնը, բայց ստիպուած հըպատակելով՝ գնաց քաւարան։

— Խղճմտանքդ ծանրացուցած չես պղտի մեղքերով, ըսին իրեն դուռը հասնելէն առաջ, հոս քեզի համար տեղ չկայ։

— Ուրեմն ինծի դժոխքը մնաց, ըստ հառաջելով Թշուառութիւնը։

Սադայէլի պալատին առջևն հասնելով, զանգակը քաշեց և խեղճ սատանայ մը որ տառեխ ձկան պէս չորչրուկ էր և գոնապանութեան պաշտօնը կը կատարէր, բացաւ պղտիկ պատուհան մը և ճանչցաւ որ այն սարսափելի եր-

կաթագործն էր որ այնպէս տափկեցուցած էր զինքը։ կռնակի վրայ ինկաւ։ պոռալով իր ընկերներուն որ չըլլայ թէ դրան դպչին, վասն զի զանգակ զարնողը թշուառութիւնն էր։ Ոչ ոք համարձակեցաւ ոտք մը առաջ առնելու, և դժբաղդ դարբինը երկայն ատեն ըսպասելէն ետքը պէտք եղաւ որ ետ դառնայ հաւատարիմ շանը հետ։

Ասոր համար է որ Թշուառութիւնն և Աղքատութիւնն միշտ այս աշխարհքիս մէջ են։

ՎԻԿՏՈՐ ԳՈՒԶԻՆ

Պէտք է փութալ վախճանելոց պատիւ ընծայելու, վասն զի անհամբեր և նախանձոտ քննադատութիւնը դազանաբար որսի մը կը սպասէ, մանաւանդ թէ առանց սպասելու կ'աղարտէ դեռ ևս հազիւ ցրտացեալ աճիւնները՝ մեծ բանի մը կյնալը տեսնելու ուրախութենէն։ Սակայն եթէ երբէք եղած է մարդ մը որ անխատիր ամէն աստիճանէ և ամէն կարծիքէ անձինք շարժէ ՚ի զարմացումն և ՚ի մեծարանս, նոյն իսկ իրեն թշնամիները, անշուշտ գուզէնն է։ անոր համար անկողմնասէր կենսագրի մը առաջին և զիսաւոր փոյթն պիտոր ըլլայ կոյր հիացման մը ձեռք գերի չըմատնուիլ, հասարակաց պատուով և պաշտամամբ փառաւորեալ կուռքը մերկացընել իրեն պաճուճանկներէն, և նուազագոյն ու երկրորդական սեպուած հանգամանաց մէջ ալ երենալ ոչ թէ պայծառութենէ ու փառքէ շացող մանուկ տղայ մը, այլ պաղարիւն և անցնոր ծեր մը որ ամէն բանի խորը զիտէ, ըսել կ'ուզեմ՝ ունայնութիւնը։

Երբ կը տեսնանք որ յանկարծակի, մի և նոյն ժամուն, մի և նոյն օրը, այս տխուր ժամանակներս, գաղղիոյ գեղարուեստքը փիլիսոփայութիւնը և գեղեցիկ դպրութիւնքը, որ արդէն այնչափ մեծ համբաւներու շիջմանը սուդին մէջն էին՝ կրկնակի և անդարման կո-